

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՍԱԲԱՆՈՒՄՆԻՆ :

ՏԵՍԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ բնաբանութենէ հարկաւոր մասերէն մէկն ըլլալուն, աւելի մտադրութիւն ալ ընելը արժանի է : Առ նախ քանի մը ընդհանուր գիտնալու բաներուն վրայ խօսինք :

Մարմինները կամ լուսաւոր են, կամ Դիմահար և կամ ինափանցիկ :

Լուսաւոր կ'ըսուի ան մարմինը որ իր մէն լսու հանելով կը փայլէ . ինչպէս են արելք, կրակը, ձրագին բոցը, և այն, և ոչ ամէն փայլող մարմին լուսաւոր մարմին կ'ըսուի : Ուստի աղուոր արծնած փայլուն մետաղ մը լուսաւոր մարմին չը սուիր . վասն զի թէ որ ուրիշ լուսաւոր մարմինէ մը լսու չառնէ նէ, իսաւոր կը մնայ : Խոր համար անփայլուն մետաղ դիմահար մարմնոց կարգը կը սեպուի . և գիմահար մարմին ան մարմինները կ'ըսուին, որ ոչ լուսաւոր են, և ոչ այնպիսի է շէնքելնին, որ կարենայ լսու մէջերնուն անցնիլ : Առ կը հետեւ՝ որ ան մարմինները թափանցիկ ըսուին, որոնց որ մէջէն լսուր կ'անցնի . ինչպէս ապակին, ջուրը, և այն : Առ շատ անդամ թափանցիկ մարմիններն ալ շրջասփիւռ կամ միջնորդ կ'ըսուին :

Վայեւն կամ ուրիշ լուսաւոր մարմինէ մը առաջ եկած լսուր ամենայն կերպ ուղղութեամբ կը տարածուի, բայց միշտ ուղիղ գծով, և ոչ երբէք կը կորանայ . և այն լուսաւոր մարմինը, ուսկից որ ճառագայթները կը ծաւալին, միայն լուսոյն ընդհանուր կեղրունը չէ, հապանոյն մարմնոյն ամէն կէտերն ալ կրնանք մէյմէկ կեղրուն սեպել, ուսկից որ լուսաւոր ճառագայթները կը ցոլանան ամէն ուղղութեամբ :

Լուսոյն մասնկունքը սաստիկ նուրբ ըլլալով՝ ճառագայթները ամենեւն ի-

րարու չեն զարնուիր և իրարու արգելք չեն ըլլար, թէպէտ և ամենայն ուղղութեամբ կը դիմէն :

Ճառագայթը որ կ'ըսենք կը հասկը. նանք այն պարզ լուսոյ գիծը, որ լուսաւոր մարմինէ մը կը ծագէ . իսկ ցոլմոնք կամ ցոլք կամ նշալ կ'ըսուի լուսաւոր մարմնոյն մէկ կէտէն ծագած ճառագայթներուն հաւաքումը :

Իսկ լուսոյն բնութեանը վրայ բնա. բաններուն կարծիքը միաբան չէ : Ոմանք կ'ըսեն թէ լսուր առաջ կու գայ լուսաւոր մարմինէն բխած ամենանուրը մասն կունքներէ : Ոմանք ալ կ'ըսեն թէ լսուր ալ ձայնին պէս, առաձգական հեղա. նիւթի մը ծածանմունքէն առաջ կու գայ . և այս հեղանիւթը կամ ամենա. նուրը եթերը բոլոր տեսանելի միջոցն մէջ տարածուած է : Դժուարին է որո շելք թէ այս երկու կարծեաց որն ըն. տրելագոյնն է :

Ոյսն ալ այլ և այլ օրինաց տակ կ'ինկնայ, որ հետզետէ կը բացա. տրենք . բայց կ'երեւայ որ ծանրութեան օրինաց տակը չինկնար . թէպէտ և շատ փորձեր եղած են, բայց գեռ գանուած չէ թէ լսուր ծանրութիւն ունենայ : Ուրիշ կողմանէ ալնայելով՝ լուսոյնները քին բնութիւնը մեզի շատ քիչ ծանօթ է . ուստի օգտակարն այն է, որ լուսոյն յատկութեանցը վրայ խօսինք, որ շատ յայտնի են :

Որովհետեւ լուսոյն ճառագայթները ինչպէս որ ըսինք՝ ուղիղ գծով կ'ընեն իրենց ճամբան, թէ որ գիմահար մարմ. նոյ մը հանգիպին, ուսկից որ չեն կրնար թափանցել անցնիլ, անոր կը զարնուին և իրենց ճամբէն ետ կը գառնան . և այն գիմահար մարմնոյն քովէն կը մը բայց չեն կրնար ընել :

Դիմահար մարմնոց պատճառաւը լու. սոյն ճառագայթներն որ կ'արգելուին, մարմնոյն ետեւի կողմը մթութիւն մը կ'ըլլայ . և աս մթութիւնը որ պատի, թզթոյ, կամ ուրիշ մարմնոյ մը վրայ ինկնալու ըլլայ նէ, շուք կամ սոսեր կ'ըսուի : Ուստի շուքին պատճառն այն է որ գիմահար մարմինը լուսոյն ճա.

ռագայթներուն լնթացքին արգելքը ըլլալով, ճառագայթները այն մարմնոյն ետեի դին չեն հասնիր: Եւ պէտք էր որ բոլորովին խաւար ըլլար դիմահար մարմնոյն ետեի դին, թէ որ ուրիշ պատճառ ըլլար որ խաւարը քիցընէր: Ա ասն զի շատ անգամ կ'ըլլայ որ դիմահար մարմինէ մը պատճառած շուքին վրայ, ուրիշ մարմնէ մը լուսոյ ճառագայթներ կը համնին, և անանկով մը թութիւնը կը պակսեցընէն: Այտէս կ'ըլլայ թէ որ դիմահար մարմին մը երկու ճրագէ լուսաւորուի: որ թէ որ մէկը մարելու ըլլաս, շուքը աւելի խաւար և աւելի որոշ կ'ըլլայ: Ի այց անանկով ալ բոլորովին խաւար ըլլալուն պատճառն այն է՝ որ պատէն, կամ ուրիշ մարմիններէն միշտ լուսոյ անդրադարձութիւն կ'ըլլայ:

(Ճ) որ մէկ լուսաւոր մարմնոյ մը ճառագայթներէն շուքը առաջ գայ, որ չափ որ լցուը սաստիկ է, շուքը այնչափ աւելի թանձր կ'ըլլայ: Եւ թէ պէտս սաստիկ լուսոյ ատեն չորս դիու եղած մարմիններէն անդրադարձած լցոն ալ սաստիկ ըլլալով շուքին մթութիւնը իրաւ կը նուազի, բայց որովհետեւ լուսաւորութեան ու մթութեան աստիճանը իմանալու համար ուրիշ չափ չունիք՝ բայց եթէ լցոն ու մութը իրարու հետ բաղդատել, սաստիկ լցուը մեզի կ'երեւնայ որ սաստիկ ալ շուք կը ձգէ: Ինոր համար արեւու բոլորական խաւարումէն առաջ եկած շուքը աւելի սաստիկ կ'երեւնայ մեզի, քան թէ կէս զիշերուան խաւարը: Որովհետեւ յանկարծ սաստիկ լուսէն խաւարը սաստիկ կ'երեւնայ: Այն պատճառաւ ալ խաւարումէն ետեւ արեւուն լցուը աւելի փայլուն կ'երեւնայ:

Ըուքերու ձեխն ու տարածութեը կամ մեծութեանը վրայ քանի մը զիտելիքներ կան: — (Ճ) որ լուսաւոր մարմին մը դիմահար մարմինէ մը աւելի մեծ ըլլայ, շուքին մեծութիւնը հետ զիտեէ կը պատիկնայ, երթալով մինչեւ կէտ մը կ'ըլլայ: Ա սանկ կ'ըլլայ երկրիս ու լուսնին շուքը, որովհետեւ արեն,

ուսկից որ լցու կ'աւնաեն՝ երկրէս ալ լուսնէն ալ մեծ է:

Ի այց մէկը կրնայ ըսել թէ երկրիս վրայի մարմինները արեւէն անհամեմատ պզտիկ են, բայց շուքերնին աւելի մեծ կ'ըլլայ: և որչափ շուքերնին աւելի հեռու ըլլայ, այնչափ աւելի մեծ կ'ըլլայ:

Ինոր համար պէտք է գիտնալ որ շուքերը չափելու համար չէ թէ լուսաւոր մարմնոյն իրական մեծութեանը պէտք է նայիլ, հապա աւերեւոյթ չափին: և ասանկ որ նայելու ըլլանը նէ, լնդհանրապէս երկրիս երեսը եղած մարմիններէն արեւը շատ պզտիկ է: Այս պատճառաւս ինչ առարկայ որ արեւէն աւելի մեծ կ'երեւնայ, իրմէն եւել մեծ շուք կը ձգէ: և որչափ շուքը աւելի հեռու ըլլայ այնչափ աւելի կը մեծնայ:

Այս բանիս օրինակը ճրագով մ'ալ կ'ըլլայ: Ո՞է կը որչափ որ պատին մօտ ըլլայ, ճրագէն ձգած շուքը այնչափ պզտիկ կ'ըլլայ, և որչափ որ պատէն հեռանայ, շուքը այնչափ մեծ կ'ըլլայ:

Ճրագներուն բազմիւթիւնը իրաւ ամէն մէկ շուքին սաստիկութիւնը կը պակսեցընէ, բայց շուքերուն թիւը կը շատը մինչեւ որ ճրագը շատ է:

Երբոր լուսոյն ճառագայթները դիմահար մարմնոյ մը զարնուին, որուն մէջէն չեն կրնար թափանցել, այս ճառագայթներէն մաս մը մարմնոյն մէջը կ'ընկըզմին, մնացած մասն ալ կ'անդրադառնան առածգական մարմնոյ մը պէս: և այս անդրադարձութիւնը լուսոյն յատկութիւններէն մէկն է:

Լոյսը անդրադարձութեան ատենը այն օրինաց տակը կ'ինկնայ՝ ինչ օրինաց տակն որ կ'ինկնան առածգական հաստատուն մարմինները: Ուստի թէ որ ճառագայթ մը ուղղահայեցաթափ ինկնայ դիմահար մարմնոյ մը վրայ, ներհակ ուղղութեամբ ետ կը դառնայ: և ան կէտը կը դառնայ ուսկից որ եկերէր էր: Ապէ թէ որ խստորնակաթափ ինկնայ, խոտորնակաթափ ետ կը դառնայ ներհակ ուղղութեամբ, անկման ու անդրադարձութեան անկիւնները հաւասար պահելով:

Աւստիթէ որ հայելի մը արևեռն ձառագայթին դէմը անսանկ բռնես՝ որ ձառագայթը հայելոյն երեսին ուղղահայեց ըլլայ , անդրադարձեալ ձառագայթը չերենար . վասն զի անկման ձառագայթը և անդրադարձութեամբ հնկնալով և ետդառնալով իրարու կրխաւանուին : Եւ ասանկով ան ձառագայթն որ մեզի պարզ կ'երենայ , իրապէս երկուք է . մէկ մը անկեալ ձառագայթը , որ հայելոյն վրայ կու գայ , և մէկ մ'ալ անդրադարձած ձառագայթը , որ հայելիէն ետ կը դառնայ :

Դիմահար մարմինները մենք ձառագայթներուն անդրադարձութեամբը միայն կը տեսնենք : Խակ լուսաւոր մարմինները իրենցմէ մեզի եկած ձառագայթներովը կը տեսնենք . իսկ այն ձառագայթները որ ուրիշ մարմիններու վրայ կը ցոլացընեն , մեր վրայ ամեննեին ազգեցութիւն չեն ըներ , բայց եթէ երբոր այն մարմիններէն մեզի անդրադառնան գան : Եւ լաւ միտք առնելու է՝ որ մարմին մը տեսնելու համար պէտք է՝ որ այն մարմիննէն անդրադարձած ձառագայթներ մեր աչքը ցոլանան . և այն ձառագայթներով միայն կրնանք տեսնել ու և իցէ մարմին , և ոչ երբէք անմիջապէս արևեն եկած ձառագայթներով :

Ինդարձակ ջուրին երեմն որ արևը կամ լուսինը ամէն տեղ հաւասարապէս կը զարնէ , բայց մենք ամէն դի միակերպ լուսաւոր չենք տեսներ . հապա տեղ կայ որ մասնաւոր կերպով մը կը փալիրը , մասնաւանդ լուսնի ատեն , որ մէկալ տեղուանք կարծես թէ խաւարի մէջ թաղուած են . թէպէտ և լուսնին լոյսը բռը ջուրին երեսը տարածուած է : Ուրեմն ինչո՞ւ համար միակերպ ամէն տեղ մեր աչքին փալիրուն չերենար : — Ա ասն զի ջուրին երեսէն բոլոր անդրադարձած շառաւիղները մեր աչքը չեն գար : Եւ որովհետեւ անդրադարձ շառաւիղին ուղղութիւնը անկման ձառագայթէն կը

կախուի , և արևեն ջուրին վրայ ինկած ձառագայթները այլ և այլ ուղղութիւն կ'ունենան , ուրեմն այլ և այլ ուղղութեամբ ալ կ'անդրադառնան . և այն անդրադարձած շառաւիղներէն ոմանք միայն մեր աչքին կու գան . և անոր համար ջուրին այն տեղը փալիրուն կը տեսնենք . իսկ մէկաններն որ մեր աչքին չեն հասնիր , ամեննեին մեր աչքին վրայ աղդեցութիւն մը չեն ըներ : Ո՛խայն թէ գիտնալու է որ այլ և այլ արևեռ կամ լուսնի պատկեր երենալու պատճառը ջուրին շարժմունքն է . վասն զի թէ որ ջուրը անշարժ ըլլար , մէկ պատկեր մը միայն կը տեսնայինք : Ուստի ամենայն մարմինն , որ թէպէտ արևեն լուսաւորուին , բայց քանի որ անոնցմէ մեզի ձառագայթ չանդրադառնար , մեզի չուքի մէջ կ'երենան այն մարմինները :

Խակ շուքի մէջ եղած մարմինները մենք կը տեսնենք այն ձառագայթներուն անդրադարձութեամբը , որ ուրիշ լուսաւորեալ մարմիններէն այն շուքին մէջի մարմնոյն վրայ կը ցոլանան . և որ շափ աւելի անդրադառնան ձառագայթները , այնչափ աւելի իրենց ազդուութիւնը կը տկարանայ :

ԱԶԳԱՑԻՆ ԿԱՄ ՀԱՅԱԽՈՍ ԱՒԱԾՔ

ՊՏԱԿԻՐ ու հաց , կերաւ գնաց :
Պղինձը վեր ընկաւ չի կոտրվեց . ամա ձէնը վեր եւաւ :

Ջուհակին պատան քը ըլլէ :
Ջուրը ընկնողը անձրւեց չի վախենալ :
Ջուրը իր ձամբէն կը դանի :
Սատկած իշխն գին քը ըլլէ :
Սատկած ձիու ես ման գալի , որ նալը քաշես :
Սէրը սովորը կ'ուտի :
Աւել սապոն , խեին խրատն ինչ անի :
Սիպտակ շունը բամբակ ծախողին վնաս այ :
Սոխ ու հաց , սիրոտ բաց :
Սուտ ասողի տունը երվեց . չի աւատացին :
Սուտը կը տանաւորի , բայց չի երթալ :
Տանուտէրի շհատը՝ գղիրն այ :
Տանու տերաէրին օրհնեա տէր չկայ :
Տկրուը սարը ելաւ , սարի անունը բէտնամ (իսկական) արուց :
Փէտը վեր ունիս , գող շունը կ'իմանայ :